

1¹/₂, մեր բարձրութեամի, որուն մեծ շըմապատն 2 մեր է: Հաս գժուար է համառօտիր ստորագրել պահապակին բողոք գեղեցկութիւնը: Բաւական ըլլայ ըսել՝ թէ պահ իւր սեռն մէջ առաջնին տիեզերահաչաչ գործարանին ամէ-նէն աղնի գործուածներէն մէկն է:

Ասիր համեմատ է երկորուն ալ, գրչութեան պահույթից յախապակին չըքել ընդունարան մը, որուն պատկերն ու ստորագրութիւնը կը գննէք պատեղ:

Առաջ մասնաւոր գիտման չէ որ գահերիցուն պահ հարուստ նուէրին մէշտեղ կը կանչնի Աթենասաց նորհրդաւոր արձան առիծապարտ սաղաւարտով, ի մէծարան փոմ մտաց եւ նորին ու ընդարձակ գիտնականութեան Սրբազն Հօրն Լէւսնի ժ.ք. որ նաեւ Եկեղեցւ հակառակորդացն պահապական նիթի է:

Գիտանձեւ պատասխաննին երկու կողմէն կը բարձրանան երկու ծխարձակ մաօթներ՝ հին զրից նուրիման անօմներուն ձեռովկ. ասուն մէջ են թանաքի և աւաղի բիւրեղեց ընդունարաններ: Վարի աւազանն պահնին նըրքնակողմն սովորու եղբրդով՝ վեց զանիւակածեն ուսից հանգչան է, եւ բորոր մէկանց երկոյնաձեւ կուր մին է, ուր պիտի դրուին դրիչք եւ ուրիշ գրութեան կազմաճք: Այս գեղեցիկ եւ մեծ չափով շնորած գործոյն ճարտարապետական մասերն կը փայլին գեղեցիկ լրթագոյն կապուտակով, եւ զարդարեալ են վայելեցիր գրութեանը նուրիմանով որութ գրամանով ու մասնաւոր անունու կործք, (griffons) եւ սոկեզծ կափարիչները խոյակլոց գալարաձեւ խոռոչաց մէջ զետեղեալ ուկի իննկամաններէն վեր իսրնկոյն ամսակերպ բարձրանալը կը ներկայացնեն: Ասոց վայ շըրշանման թափուած գունոց խառնուրդն մէջ ամէնէն աւելի փալիչացոյն է սպիտակը:

Բայց պահ չեղեղ արուեստակերտ յօրինուածոյն մէջ ճարտարագործը (chefs-d'oeuvre) է Աթենասաց արձանը, ազիւ յօւնական կերպարակը, վար ծածանող հերքը, բազակն ու փափուկ ձեւքերն ու ոսքերը, — պահ ամէն մասերը փղոսկրի պէս սպիտակ են եւ արեւական նման աղօտագոյն, որով իմաստութեան դիցուհոյն ծանր եւ միանգամայն գեղեցիկ զիմաց գծագրութեան բնական գոյնին կարծեն թէ գաղափարականը կու տան: Զարմանալի է գեեւուուց զանազան գունոց ծածանքը, որոնց ամենա-

փափր ծալքերուն մէջն ալ տակին պյանգիսի մաքրութեամբ եւ ճշգութեամբ բանուած է՝ որ ճարտարագոյն աղղիքործաց իսկ նախանձը կը շարժէ:

Մարմարոյն վերին մասը ծածկող վերաը եւ յիշեալ աղղաւարտի զարդն իրենց դասական յունական ոճովն ու ճաշակալից զարդերովն արուեստի երիւ հրատակելուն, կամ երկու մանրանկար նմանուող թիւնը Պենվենուուց շէլինի արուեստագիտին հուշակաւոր քանդակներուն:

ԳԵՂԱՐՈՒԵՍՏ ՀԱՅՈՒՑ

Կամբընթաց յօդուածն մէջ տեսան մեր ընթերցողներն որ հայ օրիորդաց մատանց ճարտարագ գործուածքներն ինչ զարմանք աղքած են Եւրոպացոց: Նոյն զարմանքն ու գոլութիւնները կ'ընթեմառանկ նաեւ Եւրոպացոց այլ գրեաց մէջ, որոնք մեր արդին անցեալ գարերու գեղարուեստից կը զբաղին: Քագրատունեաց շարստութեան թողար հրաշալիքներն Սէծ Հայաստան մէջ: Յուրեւնեան Հարաստութեան ժամանակին ճարտարագործ շինուաթիւններն, նկարներն ու գրութիւններն անօր ալ զարմանալի եւ հետաքրքրական են ինչպէս մեզի նոյնպէս Եւրոպացի ուսումնականաց: Մէնք պահ անգամ Եւրոպացի հեղինակի մը մէր կրօնական գեղարուեստից վայ անցեալ տարի գրաններն կ'ուզենք ճամանակունել:

Ճ. Մուրիէ գաղղիացին՝ որ Հայոց ու Վրաց վայ այլեւայլ երկասիրութիւններ հրատարակած է արդէն, անցեալ տարի Արծուին աշուերն ի Կոտոսու: անուամբ մատենիկ մը հրատարակած է, որուն մէջ եօմն հատուածով Հայոց եւ Վրաց կրօնական արուեստներուն վրաց համառաօտ անկեղեւութիւն մը կու տայ, առնվազն թէ իւր եւ այլոց հեղինակութիւններէն, եւ թէ անձնական ճանապարհորդութեանց յիշատարաններ: Հեղինակն տաս տարի կեցած է այլեւայլ գործերով եւ անցեալ տարու Վլրչիրն գալլ.՝ ուսուերէն երկաբաթաթերիթ մը կամած է հրատարակել ի Տփղիւ Revue Commerciale et Industrielle du Caucase անուամբ:

Ճ. Մուրիէ գրեթէ մայն կաւկասի սահմաններու մէջ գտնուած իւրաց վայ կը տարած իւր տեսութիւնն, եւ պահ վրաց ի միասն: Մէնք Հայոց մասին գրաններն որչափ կարելի է կը համառաօտնել հու, թող տարով

¹ L'Art religieux au Caucase, par J. Mourier, Paris, E. Leroux, 1887.

այլեւայլ առարկայից մանրամասն ստորագրութիւնը: Մուրիկ, որչափ մեղի ծանօթ է, մանագետ չէ իւր գրած նկալերուն. սակայն դիտցած է գործածել աղքարներ, որով իւր դիտցութեան մեջ ըստ բաւականի ուղիղ կընթանայ:

Հայ ճարտարապետութեան մասին մէջ՝ Մուրիկի խօսքերէն ետեւ կը յաւելունք այս առթիւ ՏՌ. ԱկէշէլՄ կւպէք ուսուցչն ասէկ 20 տարի յառաջ Հայ ճարտարապետութեան վրայ գրած մէկ յօդուածն: ՏՌ. Ակէշէլ, որ Տգուգդի հազարաւեստան համաշարանին մէջ գեղարուեստից պատմութեան ուսուցիչ է, այս օրս գիտութեան այս ձևուղին մէջ հեշտապէնէն է, եւ ունի բաղմաթիւ նշանաւոր երկասիրութիւններ՝:

Տեսնենք այժմ թէ ինչ կը գրէ Մուրիկ մըր կրնական գեղարուեստից վրայ:

1. Յարտարապետութիւն:

Կաւկասի հրամանային մագին մէջ, ինչպէս նաեւ կուր գետին ստորին կողմանքն, չկայ շենուած մը՝ որ պատմական արժէք մ'ունենայ. Ընդ համարական ի Հայաստան եւ ի Վրաստան այսպիսի շնուրթիւնք խռնելալ են:

Հայք՝ որոց նկարագիրն է դրական եւ գործնական, մանական յարմարութիւն մ'ունին վաճառականութեան եւ ամէն հնարաւոր միջոց կը գործածէն իրենց բախտն անեցնելու: Հայն կորուսած է այսօր բոլորվին արուեստիտական կէս կամքն ալ՝ զոր կրնայ ըստովիլ թէ երբեմն ունէր:

Ի կանկան երկու ազգ միայն մոռարական զօրութիւն մը ցոյցած է, այն յացացն եւ Հայն. բայց երկունք ալ բաւական միշակ:

Ո՛չ Հայք եւ ո՛չ Վերը կրցան բացարձակ ինքնադիւ (original) արևեստ մը հնարել: Ըստ այս պէտք է մասց բարձրութիւն, տեսութեանց ընդարձակութիւն, անձնական ներշնչութիւն, զըր երբեք չեն ունեցած: Իրենց ինչպէս երկիրը՝ նշնչակէ ճարտարապետութիւնն մշտնշնսակէս օտար ազդեցութիւն կրած է: Իրենց բարցական տկարութեան եւ անհաստատութեան թարգման չէ միթէ իրենց շնուրթեանց փարզկութիւնը: Անւոյ ինչպէս նաեւ յութայիսն Մայք եկեղեցիներն արեւմօնայից գիւղական եկեղեցիներէն շատ մեծ չեն: —

Հայաստանի ամենահին եկեղեցին վաղարշապատի Ս. Հափիսիմեայ եկեղեցին է, որ 618ին

¹ Ակէշէլ վերին երկարութեանց գիւղարաներն են՝ Geschichte der deutschen Kunst, Grundriss der Kunsts geschichte, (104. Տպար): — Geschichte der ital. Malerei. — Geschichte der Renaissance in Deutschland, եւ այլն:

շնուրած կը համարուի, եւ իրօք հնութեան նկարագիր ունի. արտաքուստ ուղղանկիւն է, բայց ի ներքուստ յունական խաչք ձեւով: Հայ-վրացի ճարտարապետութեան վլասուր տապէրը կը ներկայացնէ այս եկեղեցին իսկ զարդարանկն (ornamentum) գրեթէ ոչինչ է:

Ը. Դարուն մէջ (718—729) շնուրած Աւղանաքարի եկեղեցին սա մանական եւ Հայաստանի մէջ ցանցակ տեսնուած յատկութիւնն ալ ունի, որ հրամանային եւ հարապատի կողմերը կամարակապ սրահներ կան, իսկ արեւմտեան կողմն մէկ սրահ միայն:

Այս գաւառին նշանաւոր շնուրածն է Աւայր Եկեղեցին (Կաթողիկէն): Բայց Մայք Եկեղեցի բառէն պէտք չէ խարուիլ: Տարածութիւնը մեծ չէ. 37 մեդր երկայնութիւն եւ 24 մեդր լցունութիւնն միայն ունի: Հաս ալ յատակածեն ուղանիշն է, բայց աւելի պարզ քան զ. Հափիսիմեայն: Այս եկեղեցին որ 1010ին շնուրած է, իսկ գիւղար յատկութեանց կողմանէ կը մօտենայ գիւ. Եւ նյոն հսկ ծ. գարու խալական եկեղեցեաց: Մ. Գերիկնան ի համարի թէ Անի քաղաքին մէջ տեսնուած ձեւերն յատուկ (originare) չեն Հայաստանի, բայց Մ. Կոնդակովը չ'ընդունի այս կարծիքն:

Հայ-վրացի ճարտարապետութիւնն իրւանգական շնորհութեան մենք դլանուոր տարերը կը գործածէ, պայնին յունական խաչածեն. յատակ, վասն գմէէթ, եւ այլն: Բայց վլրշն ժամանակները կը յաւելու անոնց վրայ նախնական սեպհանան յատկութիւններ, որ որչափ կ'երեւայ Արեւելց նունուն են:

Խաչադրութեան ետեւ, ինչպէս կը տեսնուի Անև մը մէջ արեւմտեան աղդեցութիւնն կը թափանցէ ի կանկան:

Վերջապէս, Հայ-վրացի ճարտարապետութիւնն պէտք է բրիտանէկական արու ետանին պյնկիս մէկ միւլց նկատել, որ սկզբնական տարեցըն հասարակաց աղդերէն առնէն ետեւ՝ անշատուած է նյոն աղդերէն, ի սկզբան տեղական աղդեցութեան տակ, եւ յետոյ փոխառութեամբ յԱրեւելուց: —

Հայակառին ՏՌ. Ակէշէլ (W. Lübecke) իւր Մայքէր գործառնեն ճարտարապետութիւնն անուն գրեթին Բ. Մասին մէջ (էջ 12) վրացի ճարտարապետութեան վրայ համառաօին ըսկելէն ետեւ: թէ՝ Կաւկասի լեռնային երկիրներն Սեւ ծովուն

¹ Abriss der Geschichte der Baustile, Τ. 844f. 1867, 1868.

արեւելեան եղեղքէն մինչեւ կասպից ծով՝ ճարտարապետոթեան կողմանէ բիւզնդեան ո՞ց նմանող են, եւ Ալբուրոն ոյցն ո՞ցն աելի ի մերձուոց շետեւած կ'երեւայ, ինչեւու բիցունայի եկեղեցն կը վկայէ, ու կ'անցնի ճառելու մասնարապէւս:

Հայ ճարտարապէտոթեամ վրայ :

“Ընդհակառակն, կ'ըսէ, ի ճայուուան բիւզնդեան ոմէն տարբերութիւնը շատ աւելի մեծ են եւ աւելի խնդագիւտա: Հու եկեղեցիք սովորաբար երկպանածեւ ուղղանիւն են, որմէ միջնաշէնք մը խաչաձեւ վեր կը բարձրանայ: Բայց պահ խաչաձեւն յունակնեւ եապէս կը տարբերի պահու որ կողմանակն թեւերը շատ կարծ են Արեւելեան եւ արեւմտեան կողմբն խոր գոգեր (ուշէ) կ'ըլլան լսոն գոտեկամարտնորդ գմբեթին հետ կապուած արեւելեան գոգը խորսի միջնու է, իսկ արեւմտեանը եկեղեցն զլնաւոր գուուը: Բայց նաև հարաւային եւ հիւսիսային կողմբն ալ մէջնդերը կան գոգեր թէեւ աւելի տափակ, ուր կ'ըլլան կողմանակն դուները: Արմերն թէեւ միջնաշէնքն չորս անկեանց փոքրիկ գմբեթներէն ձեղքուած են, պղ եւ պնապէս շատ հաստ են: Իսկ շէնքն չորս անկեանց ցած մասունքն միջնաշէնքն գրեթէ բոլորուին անշատեալ են: Գանի մ'եկեղեցեաց որմունքն, ինչպէս Անոյ Մայո եկեղեցւոյնը (կամողիկէին), աւելի թեթեւ են. Խոր գմբեթը կը յենո չորս սեանց վրայ, որոնք որմանանց ձեռոց կամարներու հետ կապուած են: Գմբեթէն զատ՝ ուրիշ ամեն սեղ կ'եւ գլանաձեւ կամար կ'ըլլայ եւ ներքին կողմն սովորաբար պատկերներ նկարուած:

Խաչաձեւն եւ բարձրաբեր գմբեթն արտաքուած շատ վեհ կ'երեւայ. վասն զի ամբողջ շէնքն բաւական ցից քարելին տանիք մը կ'ունենայ, եւ շէնքին երկրորդական մասանց շեղ տանիքն միջնաշէնքն յեցան կ'ըլլայ. Այնու մասաւադր էագէն կը տարբերի բիւզնդեան ոճէն, որ ամբողջ շէնքն բառակամ քարերէ շինուած է, թէեւ քարերը ճիշդ եւ կանուառոր կերպով զիրաք չեն բաներ, եւ շէնքին բոլորատիւն երեք աստիճան պատուանդան մը կը պատէ ի բաց առեալ գրանց առնելու դժները ցած են, կամարաձեւ եւ տափակ շըխնակն, որ շատ անգամ կէս սեանց վրայ կը հանգչէ: Պատուհանները նեղ են, բերգերու թենանօթի ծառկերու աստիճան շատ նման, ըստ մասին տափակ օրմանիւն ունին եւ ըստ մասին կամարակապ բու-

լորաձեւ: Խւրաբանչիւր մասսանց մասնակն յօրինուածն եւ կողմանակն տեսքն զարմանալի կերպավով նեղուածք է եւ նիհար: Որմանիւնք բոլորակ գաւազմաներ են նիհար եւ ոչ վեհ, ասանց պատուանդաններն ալ նշյալքէս տեղեւ են եւ տափակ գաւաբանանեւ: որմաքանչանիւնքն որ դրանց եւ պատուհաններուն վրայէն կ'անցնին եւ քիւը կը զարդարեն, տափակ են եւ բաւական շոտք չեն ձգեր: ասոնց վրայնուորք քանդակնեալ բաց ազու զարգեր կան, բազմահիւս իշրար անցած գմբերով ծածկուած եւ մէջ ընդմէջ նաեւ բուուոց քանդակներով: ”

Այսպէս Տիւպքէ: Դառնանք Ժ. Մուրիէի:

2. Քանձնակագործութիւնիւն:

“Այսոց գմբեթզմանաբարերու զարդարանքն առան եւ ճոխ է: Ասոնց վրայ ստիրոսբար կ'ըլլայ խանչ յիշատակաց: սակայն ոմանց ալ հաճոյ է խոյի, կամ թամբաւոր՝ սանձեալ եւ ասիական ասպատանաւ ձիու կոշտ պատկերն եւ դաշնու: Տապատգրաց սովորական սկիզբն է Խաչ յիշեալ զիս:

Հետաքրքրական է Քուզայի շիրիմներէն մին, որուն արձանագործութիւնն է՝ “Ասա համգչի աճիւնն Մանուկ Նազարի, ի թուին Հայոց Ռէլին (1588):

Էշմածածն կը պահուի Աւետուն մը 989ին գրուած, որուն հին փոսակեայ կազմն ձեռադրայն չափ թամկագին է Ասոր երկու կողերն ալ հինգ քանտակեալ տախտակներէ կազմուած են, եւ պասիսի կազմը կը գտնուին նաեւ բարիզի, Վատիկանի, Օքսֆորտի եւ Մուրանոյի թանգարաններուն մէջ: Այս կազմերուն հնութիւնն էն. քար կ'ելլէ: Էշմածածնի Աւետունին կազմն ալ պահ գարերուն կը քիրաբերի եւ բարիզի կազմին հետ գրեթէ նոյն է: Ասոնց վրայ տեսնուած պատկերաց մանրամասնութիւնք բիւզնդեան արուեստին բոլորու վիճ անծանօթ են: Էշմածածնի Աւետունին կողերն որ բաւական մեծ են բուն ձեռագրէն, կ'երեւայ յայսնի որ պին ձեռագրայն համար չեն շնուած: Գործուածը, տեսքն ու յօրինուածն քրիստոնէութեան առաջադիմ բառակատար գագալներուն արուեստն ու քանդակագործութիւնը կը յիշեցընեն Էշմածածնի պին կազմն կրնաց դ. կամ ե. գարու համարուիլ:

3. Ասկէրշութիւնիւն:

Ամէն գարու մէջ սովորութիւնն ի կաւական ամենամեծ համակրութիւն գտած էր: Ե. դարուն կը սկսին հայ-վրացի զարդագործութեան

օրինակներն երեւալ, եւ ըստ Թ. գարերու մէջ բիզումութեան ունի ալ կը խառնուի կրօնական ունին համար առաս արքիր մը կ'ըւլցի, որմէ ճարտարապետութիւնն ալ շատ բան տառ էր: Իսպաց արքացի եւ (մանաւանդ Սասանեաց ժամանակ) պարսիկ ազգեցութեան պարտական է վրացի արուեստն իւր գիւտերն եւ իւր հարազան նկարադիրը:

Եվմիածնի Մայր եկեղեցւոյն, նյոնպէս կարսոյ, Ախալցիայի եւ Սանահին եկեղեցեաց մէջ կը տեսնուին ոսկերչութեան բազմաթիւ օրինակներ, բայց եւ ոչ մին ժ. գարէ յառաջ է:

4. Գրտէութիւնն եւ 5. Նկարչութիւնն:

Պարակնատիկոնի (արծնապակի, տայլ) առուեստն Ժ. գարէն ետեւ վրաց քով առ ժամանակ մի զարգացած է, բայց ոչ Հայոց քով, նյոնպէս նկարչութիւնը:

6. Ձեռագիրը:

Հայկական հնագրութիւնն (paleographie) իւր սեպական օրէնքներն ունեցած է. եւ գրուեց ձեւին, գրծածուած նշանագրուած եւ պահպէս զարդարութեան կողման կոնյա ըստուի՝ որ բիւզանքեան կամ օտար ազգեցութենէ զատ՝ կար սաեւ անկախ եւ ինքնագիւտ (original) արուեստը: Այս արժէքն միշտ բան մը կ'ըւլլար եթէ ինչ ինչ մանրամասութիւնը, ժամանակութիւնը եւ յետքրաթիւնը ի միասն Հայաստանի ընդհանուր պատմութեան եւ ազգայնն ճարտարապետութեան վրաց օգտակար տեղեկութիւններ շատային:

Ամենէն հին ձեռագիրն է Եվմիածնի գրատան Ա-եռորուն (Մայր ցաւցակ, Թիւ. 222) որ 989 ին գրուած է: Ձեռագրոյն սկզբան մանրանկարներն (miniature) ժ. գարէն հնագոյն բիւզանքեան նկարագիրն ունին: Ասոր մէջ նկա-

¹ Հնագոյն բարոր մանրանկարներն իշխաններ մեռաց փոքր ուղարկ պատրակ: Անշնուակ կը թույլ ուրիշ մանրանկարներն հնագոյնն են առաքերանք: Մինչեւ ցաւցակը դասաւագան հայ ձեռագրուած հայոց հնագոյններն են: 1. Վանանդի Միկիթարեանց Մատենագործունքն: Ա-եռուակնութ մէկ մասն կրիստոնէ: (palmipresti) լ. կամ թ. գործք, (ք. թ. 700—900): 2. Մոռուացի Լազորքուած հնամասն Ա-եռուակն, (ք. թ. 887): 3. Ա-եռուակն Միկիթարեանց Մատենագործունքն: (ք. թ. 906) եւ այլն:

Այս գրքուած մէջ նաև ուրիշ տեղեր պահած մէն գրիտաւութ ներկա երեք ծըղնաբան Ա-եռուակն Միկիթարեանց Մատենագործունքն առաջին հայ ձեռագրուած: ուրիշ գրուածն թէ Երասուարէի վաղեցու մատենագործունքների հարաբարույն կը համարուի: Կողման հիմքանի ձեռագրուած Մոռուացի լազորքուած ամենաշատ մասն է իւրեւայ թէ ուրիշ գրեթէ ամենաշատ մասն են, եւ կ'երեւայ թէ ուրիշ հիմքանի մը մատենագործունքների մասն է, քանի որ մասնէն հիմքանի է իւրաքանչայց: Մարտի յահութ առանձնական հայ հայութ առանձնական հայ հայութ առանձնական հայ հայութ:

բուած կայ Աբրամանու լոնի, որուն մէջ իսահակաց դեղին զգեստան սեւ զարդերն, նյոնպէս ուրիշ պատկերի մը մէջ աշակերտաց պայծառ զգեստ անկիւնները տեսնուած Ա ձեւն որ կը տեսնուի նաեւ չոռփի ամենահին միւրիններուն (mosaique) վրաց, նախնի քրիստոնէութեան կիւր կը կրեն:

Ձեռագրոյն վերջերը կան քանի մը նկարներ ալ, որոնց մէջ բիւզանքեան ազգեցութիւնը տիրող է. սակայն ասոնք աւելի նորագոյն ժամանակի գործ են: Եւ իրաց հն չի տեսնուիր ամեններն ինն արուեստին հետքն, թէեւ քանի մը մասն բացարձակ ժբ. գարու կը վերաբերի, նույնէն հրեշտակաց սիրամարդի փետրով թեւեւերն:

ԺԱ. գարու երկրորդ կիսուն հայ հնագրաւան նշանագրիք կը սկին ձեւերնին փոխել, գրուածք աւելի կը փարզանան, եւ զարդերը կը չափաւորուին: Այս ժամանակի կան ծաղկանքաներն, վերանագրադեր եւ սովի դրեր: Այս շըրջանին ներկայացացիք կը ինան ըլլալ էցիւածնի: Երես արուեստին 1099 ին, երկրորդը՝ 1066 ին:

ԺԳ. գարէն սկսեալ ձեռագիրը կը բազմանան տարւէտ ատրի, եւ արուեստիքան գործուածն հետզեւատ կը պայծառանայ: Պատիրուաւայ ձեռագիրը կը սկին երեւալ, բայց ասոնց գործուածն ալ մագաղաթեայ ձեռագրաց պէտ գեղեցիկ է:

ԺԴ. գարէն Եվմիածնի գրատունն ունի հինգ ձեռագիր՝ որոնց նկարներուն գործուածն եւ մանրանկարներնեանց գեղեցկութիւնու ճշշութիւնն հիմանալի են ժամանակին Աբրամային՝ որ այս մանրանկարները Կարած են, հորակապ ուսուցցաց արժանաւոր աշակերտ են: Կ'երեւի թէ Հայոց ժաման էին իրենց գարուն իստացի նկարչաց գործերը:

ԺԵ. գարու մէջ մանրանկարով գեղեցիկ ձեռագիր շատ չկայ: Կյոնիպէս նաև Ժ. գարուն:

ԺԷ. գարուն զարդարուն ձեռագիրը կը բազմանան, եւ գրուածքն ալ շատ գեղեցիկ է: Գործուածն արուեստական է, բայց օճի նյոնութիւն չի պահուիր: Ընդօրինակողը աղնուագոյն եւ սպիտակագոյն մագաղաթն քանի զպագլուս եւ զթուղթ նախամենար կ'ընտրեն: ԺԷ. գարուն ձեռագրաց մանրանկարներն ամուղը երեսն բրուն ըլլան, ընդ հանրապէս չորս մասի կը բաժնուին պյուտայլ ծրագրաւ (dessin) զարդարուած: Պատկերաց նրանութիւնը նշանալու է, բայց առարկաներն ժամանօթ օրինակներէ փոխառեալ են:

ՀԵՀաստան գրուած Հին կտակարանի տեսարանն ներն գերանմական աստուածանչի փոքրարութեանց ընդօրինակութիւնն են: Աւ բուրանանչաց պատկերներն թէեւ բիւզանդեան ոճով են, սակայն իտալականնեկորդի մունիս: Խոշարպանաւական (technique) մասն միշտ միեւնոյն կանոնին ենթարկեալ են: Զգեստեղենքն լւա են, բայց դիբը ու ծալքն (daperie) չեն պյուշափ բանին եւ աւելի աշքի զարնել կը դիտեն:

Ճէ, գրուուն երկրորդ կէսէն ետեւ հայ ձեռագրաց վայ կը սեմուուի պարսէկ ազգեցութեան հետաքրը որուու պատճառ է (ձեռագրին) գրութեան սեղլ:

Ասոր ի ցըց կրնայ յառաջ բերուիլ Ա. Ղազարու կանքին մէկ Ծառինցը:

7. Աղջեգործոնին:

Լշջմածնի գանձատուն ունի իւր պահարաններն մէջ մեծամծ նուենիներ՝ քանի մը հարուստ լայց առատաձենութեան պարզեւները: Բայց թէեւ եպիսկոպոսական թագերն, ուրարներն ու չուրիժաները շատ թանկագին բաներ, են գոյահաններն պատճառաւ, սակայն չեմ գտներ այն անհատական ճաշակն ու գրոշմ, զըր Արացիք միշտ ցուցած են իրենց գործոց մէջ:

Այս է Փ. Մաւրիկին յիշեալ գործոց բովանդակութիւնն կամ մեր ազգին վերաբերեալ մասն Բայց յայտնի է որ ասիկայ շատ վերիվը գտալիքար մը կու տայ մեր ազգային գեղարուեստից վըայ: Երբանի թէ յորդորամաժ ըլլար ազգային կարող գիտական մը որ իւր պարագաներու մաս ունենայ յիշեալ արևոտաներու վերաբերեալ առարկաներ, հիմովին ուսումնամիել զայն ամենայն, եւ ի լոյս հանել այն մոռացեալ կամ անտես մնացած ազգային գանձն:

Հ. Գ. Գ.

ԲԱՐՈՒՅՆ

ՊԱՑՍԱԿԱՆ ՆՈՐԱՎԵՊ

ԳԱԽԵՍՏԱԼԵԱ

ԴԱԽԻՆ է:

Հերոսց մէջ:

(Եպուանական-թէական)

Խանակին քողին ծառերու սառերէ երկութեաթեւ ինդիկ շնուռած էր եւ գեներին խառ տարածուած: Ասեսմէ մէկն երկու Ծիկնանց առուեցաւ ի բնակութիւն, իսկ միւսը Գաւեսիկեայի: Գաւեսիկ մը ի հետեւ ծառերու տակ միջի վայր մեծաւ քայլ կը ճեմեր: Մարիամ ժայռի մը վայր նստած

եր իրեն մօտ, եւ երկուքը խօսակցութեան մը մէջ էին, որ երեմն երեմն կը սասականար:

“Երեք պիտի զմոցում, կը գոչեր Գաւեսիկա, երեք, ընաւ, ոչ երեք:”

“Իսկ եւ երեք անհաւատարիմ չեմ ըլլար իրեն, ի կը պատասխանէր Մարիամ նովին հաստատութեամբ:

“Հանդարար խօսիք, ազգիկ, Վասիկ Մարդիկին մաքէ մոքէն անցընէի՞ որ իմ գաւառու սրտին մէջ այսպիսի զարգանէք բայս կըսան գտնէր, ի բերեց չէի թողորդ որ Գաղղինացուն հմտ խօսիի՞:”

“Եթէ, հայր, որ գնւն ինձի հրամայեցիք այն խաղը:”

“Գիտեմ, գիտեմ, ընդհանեց Մարիամ: Մարդու իւր արինը կանպատուէ անարդ գործողութեամբ մը միայն: Եւ ես ինչ անարդ բան գործեցի, ի բաց առեալ թէերեւ զցի՞ որ խարեցի զինք, եւ զինք խարեցին այն գումարուէ:”

“Աղաստուէ: Գոչեց Մարդիկն գտնուութեամբ:

Դուն զին կը յանդիմանե՞ երբ ես զրեց պիտի յանդիմանէի: Ենիկայ հայենեացդ թշնամին է, եւ մայութ ենի է հայրնիկը: Հայրնիկը է այն վայրու ուր ծնալ գուն, այն վայրու ուր անփեղ ապրեցաւ եւ գործեցին, համբաւ ստացան եւ արին թէափեցին: Եւր դուշը քու նախինքդ ծովեր անփեն արքին, եւ այն գուշին համար հեռու հեռու նշդիսանն մեռան: Այս հայրենիքն, այն այս հայրենիքն հիմայ վերջին կարսութեամբ մէջ է, հայրենիքն որ քու ցեղիդ շատ զարեր հայ ու դիմին առաւ, պատի եւ ապաստեթիւն, հիմուն նկուն եւ սառա ձեռաց գերի է, արիւնուշ բնաւորաց սոից կիսան: Եւ գուն թշնամունին հետ մացաց, կ'օգնես սոնակիի ընել եւ գմացընել հայրենիքն որ զցեզ սոյց եւ պաշտօնեամբ, պատի եւ աստիճանն սուսաւ քեզի առատութեամբ: Գուն ոչ միայն հայրենիքն, այլ եւ սիրութիւն, եւ նախինեացդ գերեզման ու ունչն կը համարին:”

“Ազն ինձ, իթէ այդ այգակէ ըլլար: Բայց այնպէս չէ: Ես անարժան չեմ իմ հօրու: վասն զի ոչ հայրենիք գերի տուած եմ արդուու: Օքների հայրենացց որշափ կրցայ, եւ ի հմայ սիրութիւն ոչ թէ Գաղղինացց, այլ մարդու մը զոր յարգել եւ սիրել ասիպուած եմ, հաւասարպէս ինչ որ ալ կուշուի, ինչ ազգէ ալ ըլլար, եւ ինչ երզու ալ խօսի:”

“Կանացի կը խօսի, ըստա Մարգիզն: Քու այրդ այն է զոր ես քեզի կ'որոշեմ. զինք միայն պիտի յարգեն ու սիրեն:”

“Պարագաները կը ստիգմէն զիս առօր գէօն խօսիլ: Կարելի է՛ որ սակա ինչ ընդդիմութեամբ յանձն առանուի ընդունել քու ծեռերդ այդ այցն, թէեւ սիրու լուր: Բայց միս գիր, հայր, այն ասեն ամեն բանին յանաշ ուրիշի մը սկը եւ յարգութիւնն պէտք պէտք չէի զգացած ըլլար: Բայց երբ այն անդամ եղած է, ալ այսաւ հետեւ կարեցի չէ:”